

1869) თურქები ჩ. Հայոցին՝ որ ի միջի պլաս մերսոյն չի. Բ. Պ. վայ կը խօսի (Caspari, Ugedruckte, unbedachteter oder wenig beachtete Quellen zur Geschichte des Taufsymbols und der Glaubensregel. Christiana 1869. Հանդանակին բնագիրն երկու գրութեանց մէջ բարդութիւն կը է) Սակայն գիրանական Հայոց ուղղութեամբ ճանացած է որ Կ. Պալայ իշխաւած Հանգանակը 381ի ժողովքին դորժը չէ: Դարձեալ ուղղութեամբ կը հետեւ ցընէ որ վլրջն հանգանակը Հայ եկեղեցին մէջ երեսը գործածութէ: այլ թէ իրեն հանգանակին անոր շատ մերաւոր է: Հայ եկեղեցի ըլլայ հանգանակը կը դնէ թէ հիմնեալ ըլլայ Հանգանակի Մեկնութեան վայ (քրիստոն էլէ ու սպիթօն), զար հեղինակի գուշաբառաւ Աթանանուան իր համարի. (Երկու գործոց ափերուի վայ ու Տափար, 32 Ռ.): Սակայն Հայ եկեղեցին մէջ այն հանգանակի Ձ. Դարձէն յառաջ գործ ածութեան մասն չէ, եւ այն ու Աստրիէն: Հետիւնակը իր հրատարակի նաև ցայդմ անափառ նափակիներ: Ենք իրանք որդենքն, որշափ ալ ուշ մասած է ապագութիւնն, որշափ ալ շմբացաւ է այսպագութիւնն, որշափ ալ քափի մուրիշ թէ երաւ թիւներ, իրաւ աւելութեամբ անուն: Բաղադրական իրանք թէ ունեն անուն անունը, ինչու իրանք թէ ունեն անուն անունը, ինչու մատենիլ ըլլայ հրատարակութեամբ որն ու թէ բանահութիւն ալ եւ բապական լեզուաւ ունենան: Ն. Պոլուէզ

կերպով՝ քոյէ քով բերուած ու կարգաւորուած ստորագրութիւն մին է: Այս տեսակէտէն նկատելով՝ մատենագիրը կարեւոր ծառայութեան մասաւոր է, լաւ գործ մը կատարած է, երբ Դրանիշտանից ազդայից, այս գլխարուակն ազգարանական, բայց մէկայ կողմանէ հետարբերական կերպով՝ կրթեալ ու յառաջանան փայտ ընելու աշխատող քաղաքն, անոր ժողովուրին, իր ընկերական յարաքերութիւններու ու կեանքը բազմաթիւ պատկերութիւններու զարգարուած ստորագրելու եւ օտարաց ծանօթացընել ուղած է:

Առաջիկայ մատենին վրայ, մեխի վերապահն ընդգրադակադ շն ծանօթութիւններ տալը եւ անոր վրայ մոլլն զազդ այինները տեղեկացընելը, կը շատանակ առ այժմ անոնց միայն, որ մատենին համարատ բովանդակութիւնն ընթելցութիւնն առնելու կը դնենք:

Մրգի մատենան երեք մաս կը բաժնուի: — Առաջին մասը՝ Նախապատրաստութենէ մ' տեսեւ, յաջորդ գլուխները կը պարունակէ: 1. Հայոց գաղթականութիւնն ի կերպա: 2. Հռոմեական Կայան (telep) մեր քաղերին սահմանին վրայ. 3. Մարմթինոցի գրեակը:

Երկրորդ մաս. Հայաբաղքին անցեալը: 1. Քաղերն հիմնարկութիւնը. 2. Կերպայի զենանշնը. 3. Երկու Արավիները — Հապսակորկեան կայսերն ու ազգայննը. 4. Հայաբաղքին՝ առաջնի ընտրեալ պաշտամանները. 5. Խաւարորդոց ընկերութիւնը. 6. Սոլոմոնն ժամը. 7. Հայ եպիսկոպոսութիւնն. 8. Հրապանական մայր եկեղեցն. 9. Աստուծյ Նախամանանութիւնը. 10. Հայոց հաւատարութիւնը. 11. Միթթարայ թուղթը. 12. Կոնսական ընկերութիւններ. 13. Քաղերն ամենէն նշանաւոր որոշումները. 14. Կայսեր այցելութիւնը. 15. Եպիկոպոսական այցելութիւն (canonica visitatio). 16. Կանգակը. 17. Վաճառականաց ընկերութիւն. 18. Հայ աղնուակակը՝ Մեծին Նաբուշնի էկէմ մղած պատերազմներուն մէջ. 19. Պատգամառութիւնն ի վիենա (Ռուպէնի նկարը). 20. Մաղմայշ. 21. Կայսեր անս տարեդարձը. 22. Փերգինանդոս աշուղէ արքի գուգը. 23. Եկեղեցարժ. 24. Հն գիշեապահն ներուած գիշեաւան ժամերը նշանակելը (կանչըլը). 25. Աղերս. Խափայէլ Կառասեան. 26. Դրանիշտանից միութիւնը եւ Հայք: 27. Քաղաք 1848—49ին. 28. Կերպայի պատերազմը. 29. Քը հեղեղները. 30. Հրդեհ. 31. Ուղղափառ յունածէս եպիսկոպոսութիւնը. 32. Քսան տաթիւնը կը բովանդակէ: այլ աւելի ցեղագրական

Ն Ա Ր Ա Տ Ի Գ Մ Ե Ց Ե Ը Ն Ե Ր Ը

Քանի մ'օր է ելաւ մամուլն տակէն, շատ հետարբերական երկասիրութիւնն մը, որ առանձին իմն կերպով՝ Դրանիշտանից կերպ հայաբաղքին վրայ կը խօսի:

Բնական է եթեազգել, որ առաջիկայ մատենան Հանգանակից դիմականաց ու այսպայնոց համար գրաւած ըլլայով՝ Հունաբարերէն լցուաւէ: — Կիրըը՝ յախանակի կերպով մը շարադրութէ: և, ան թնթացիկ է ու գիրիմանց, լեզուն՝ ընտիր, բովանդակութիւնը սեղմ:

Ինչպէս ընկի Հայաբաղքին վրայ կը խօսի միայն ու յաջորդ ծակատ ունի. “Szamosújvár, a magyar ötmény metropolis, irásban és Kerekebeus,” այսինքն. “Կերլա, Հայոց մայրաքաղաքը. ի գիր եւ ի պատկերս: Հարատարակողը՝ Արքէնիսի խմբագիրը, գիմնական խաչիկ Սոնկողեանն է:

Մատենագրին նպատակն է, ինչքես կը տեսնուի, Հայաբաղքին, վաղեմ ու ներկայ վիճակը, պատմական զարգացումն ու յառաջադիմութիւնն գիւղը միունք գիւղը միունք իր ընթերցուցն առջեւ դնել: Աւասի եւ գիրը ներկան հայաբաղքին չէ թէ յօրինուածական պատմութիւնը կը բովանդակութիւնը ալ եւ բովանդակութիւնը. այլ աւելի ցեղագրական:

բուան պատմութիւն. 33. Հայքարդքին պատմամաւորները՝ երեսփոխանաց սենեկին մէջ. 34. Զայքարիս կապրուշեան: 35. Քրիստոփոր Լուքաշեան: 36. Վարդան Ըստկարեան ալքեպիկոպոսի այցելութիւնը. 37. Գրիգոր Զեղիան. 38. Ազգային տոն. 39. Մարտիրոս Գարեան. 40. Օգարամիքին ու պտղաբերութիւն. 41. Հայքարդքին ծծմբային բազանիքները. 42. Յաւելուած մեր քաղաքին պատմութեան: Երրորդ մաս, Հայքարդքին ներկան: 1. Մեր քաղաքին պատուց քաղաքացին. 2. Սամշոյվար. 3. Ամուսնութիւն. 4. Տեղական սովորութիւններ. 5. Ծննդեան սովորութիւն. 6. Պարէնին եւ բնակութեան յարաբերութիւնները. 7. Աւագ արաբաթու. 8. Գերեզմանի այցելութիւն. 9. Զայտկական օրնութիւնը. 9. Շըագայութեան աեցը. 10. Ազգային ժողովրդական առածներ. 11. Եկեղեցական երգարան. 12. Ազգային երգեր. 13. Զաւեշականք. 14. Ազգային խաղեր. 15. Վերջաբան:

Մարտուր պագագրուած մեծ ուժածալ մատեանը՝ 18 թերթ է: Վաճառուն ու վեց գլուխ կը պարունակէ: ու 112 պատկեր ունի. որոնց մեծագոյն մասը՝ վեհենայի Անիկէրի գործարարանէն եղած է: Մատեանին գինը՝ 1 փորին 50 քառանդան է:

8. Անօթի



Բ Ժ Ո Կ Ա Կ Ա Ն

Գ Ո Ղ Ո Ւ Ւ Ժ Ո Ւ Ն Ե Ե Ն Ե Ւ Ն Ե Ն

Հուազին փառքն պյ մեծ գերգաստանին՝ որ հարիր տարի շարունակ Շաշիւան բժիշներու եւ Շաշիւան գեղագործներու խմբի մը մայր եղան մինչեւ գարուս կէսը, Պոլու Անոնեան կամ Շաշիւան էր 18^{րդ} դարու սակաւաթիւ հայ բժիշներէն, որը երբեմն պարձանք մեր հին բժշկութեան, նախահայր եւ ռահահորդ լինելով՝ 19^{րդ} դարու հայ բժշկութեան, լրուած տոհմային պատմութենէ, այսօր գրիթէ բոլովին անծանօթ են մեզ գժիրախտաբար:

Յուզոյեցի քալանիթարեան զետրոս բժիշկէն (1735)¹ 9 տարու փոքր, Պոլու բժիշկս ծնած է Գեորգ Պալատեցիէն (1737)² 7 տարու յետոց, ի և Պոլու անցեալ դարու կէսէն

յառաջ, Քրիստոփ 1744 թուին դեկտեմբերի 25ին:

Իւր հայրը պարզ սիրէ մըն էր Անդռն անուն, բնիկ Պոլսեցի, որ եւ լինելով զաւակ Յարութիւն անունով Սեբաստացի շակին սիրէի մը կը յորչորչէ եւեր Ծովի Անութեւն:

Բայց Պոլոս նախուակս իւր հօր հօրն անուամբ կը հոռուէր Անդռնեւն, զօր յետոց իւր պապիկին՝ շում Յարութիւնին մականուամբ՝ ըրած է Ծովին:

Մանուկ հասակէն ուսումնաւէր եւ աշխատասէր, վաղոց արդէն կ'երեւի թէ փափառող եղած է բժշկութեան՝ զօր իւր հայրն Անութեւնան եւ իւր հաւն Անութեւն Յարութիւն, կ'ընէն անշուշտ, ինչպէս սովորութիւնն էր այն ասենները, ձեռագիր բժշկաբաններու օգնութեամբ:

Վաւերական աւանդութիւններ՝ զօրս քաղացի շաշիւան գերգաստանի արդի ծերագոյն անշամներէն, կ'ուսուցանեն՝ թէ Պոլոս Անտոնինան շաշիւան գեր հազիւ 16 կամ 17 տարեկան, և Պոլոյց հայ երիտասարգութեան գրեթէ առաջինը կը լինի, որ 1761ին կամ 62ին, հակառակ անհարուստ վիճակի մը, արհամարհէլով եւ առ ոսն կախելով մեծամեծ գժուարութիւններ, կը յանդէնի գնալ Խոալիա, յուսումն արուեստին՝ զօր կատարելագործած է, կ'ըստի, Հռոմայ Հոչշակաւոր բժշկական համալսարանին մէջ:

Հինգ կամ վեց տարի անշուշտ պէտք եղաւ իւր ռամանց ըշըմն աւարտելու համար, 1761ին մինչ 1766 կամ 67, յորում պատմին Շաշիւան, իւր կենաց քառորդ դարը ըշուորած, լինելով բժիշկ պատմուոր (diplomé), 1768 կամ 69 թուականներուն կը վլրադառնայ իւր հայրներին ի Պոլս, եւ շուալի իւր ընտանեաց փառքն եւ հայ բժշկութեան անենացին մին կը լինի:

Շաշիւան գերգաստանին ամբողջ ձիւղագրութիւնը պարունակող ձեռագիր մը, որ մեծամասն բժշկին թուան իրաւագէտ Տօք. Պետրոս Աֆ. Շաշիւանի քով է, կ'աւանդէ, թէ Պոլոս բժիշկ 1772 յուին 1ին, հազիւ 28 տարեկան, կ'ամուսնայց Փերբրնեայ անոն գեղանի օրիորդի մը հետ, որով եւ շատ կանուխ արգաւանդ հայր լինելով բազում զաւակաց, աւելի մեծ փութով, աւելի մեծ եռանդով կ'աշխատի իւր ասպարիզին մէջ յառաջադիմէլու. ինչ գովիճի ընթացքը ինչ օրինակել վարի:

Օր ըստ օրի իւր ճարտարութեան Հոչշակը տարածուելով կը տարածուի, մայրաքաղաքին

¹ Ցէն Հանենէն Ամորեայ, թիւ Յունուարի 1892.

² Ցէն Պալատեցի, թիւ 2610, 1892 Հոկտ. 6. Կ'ամ Հայութիւններուց, Հայութ Ա..